



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

220

004

ԹԻՃԱՐԵԹՏԵ
ԻԼՄԸ ՀԻՍԱՊ ՈՒՍՈՒԼԻ

Հենող թիճարէք սլէմինտ
պոլիսան րէմիլէրիմէ

ԹԱՀԱՅԻՐ ՄԷԱ-
ՔԵՐԵՆԱԹԸ ՕՈՄԱՆԵՑ
ԱԼԹՈՒՆ, ԳՐԱԴ ԲԱՐԱ,
ՍԱՆԴԻՄ, ԽՆԿ. ՈՒՍՈՒԼԻ
(ԱՇԿՐԻԲՆ, ՀԲԼԻՆ, բՀՆ)
ՖՐԱՆՈՒԶ ԱԿԱՈՒԼԵՆ
(ՏԻՎԻ, Վ. Ք. Ք. Ք. Ք.)
ԿՐՅԱ, ԲՈՒՊ ԱՐԵԼՆ
ԱԳՏԻ ՇԵՐԵՔ, ՁԱՒԶ,
ՅԱԿՋՐ ՄԵՒՐԵՔՔԵՊ, Վ. Ք.
ՍՈՒՐԵՆ

“ՇԱՆԹ, ՄԱԹՊԱՍԱԾ, ԿԱԼԱԹԱ
Տ Ե Բ Ս Ա Ա Տ Ե Թ
1910”

ԹԻԱՐԵԹՏԵ
ԻԼՄԸ ՀԻՍԱՊ ՈՒՍՈՒԼԻ

Հենուզ թիմարէք ալէմինտէ
պոլընան րէժիզլէրիմէ

ՄՈՒԴԹԵՂԻՍ ՁԵ ՄՈՒՀԱՐԻԽԻ
ԱՐՆԱԿ ԻՒԶԻՒՄՃԵԱՆ

ԹԱՀՎԻԼԻ ՄԵՍ-
ՔԻՒՔԵԱԹԸ ՕՈՄԱՆԻՑԵ,
ԱԼԹՈՒՆ, ՂՐՈՒՇ ԲԱՐԱ,
ՍԱՆԴԻՄ, ԽՆԿ. ՈՒՍՈՒԼԻ
(ԱՅԵՐՄՆ, ՀԵՒՆ, բէնս)
ՖՐԱՆՍԸ ՈՒՍՈՒԼԻ,

(Տիրէմ, օքքա, քելօ)
ԿՐԱՄ, ԲՈՒՊ ԱՐԵԾՆ
ԳԳՏԸ ՇԻՐՔԵԹ, ՖԱՒԶ,
ՖԱՒԶԸ ՄԻՒՐԵՔՔՎ, ՎԵ
ՍԱԿՐԵ,

“ՇԱՆԹ, ՄԱԹՊԱՍՍԸ, ԿԱԼԱԹԱ
1910

163 62

ԹԻԱՐԵՔՏ ԻԼՈԾ ՀԻՍԱԿ ՈՒՍՈՒԼԻ



(45082 - 64)

31893 - 64

ՎԻԵՆՆ. ՄԽԹԹԱՐ. ԲԵՏՔՈՒՅԻՄԻՆ

ԶԻՐՈՅ ՃԵՄԱՀԱՅԻՆԻ

Հայաթը չէպապէթիմի կէշիրիպ իլմու իրֆան նուրբու
միւնէվլէր օլտուղմ մէքթէպինիդ՝ զալպիմուէ ունուսուլմազ
խաթըրէլէր պըրագմլչ ար:

Ուլումու մէարիփ խուսուաշնտա չօթէտէն պէրի սարփ
իթափկնիդ կարէթ, թահօփնի ումումիէ մաղնար օլմուշ արք:

Իշխէ պէնաէ հմայէ վէ խարէնիպ թահդընտա տէվամ
խտէն տարիւմէարիփտէն հիստէմէնտը իլմու իրֆան օլտուղման,
կիրանափնա կայրէթինիպէ մուզապէլէտէն աճիպ օլտու-
ղմումը իթիրափ խէրիմ: Անձադ թէրձիմէթէն եադալ զրմ շո-
էսէրիմի, սիզլէրէ ինտայա ճիւրէթլէ միւֆթէիփ օլտուղմումը
արդ վէ շու էսէրը նաշիզլէ թահօփնէ սամի օլան վէ պիլխասաս
թիձարէթ ալէմինէ իլք ասրմլալընը աթաճագ օլան թաշրալը
րէփիզլէրիմէ բէնպէր օլաճագ պիր խլտաէթի միւֆթէիսիրէտէ
պուլլնմագ աղմինտէ օլտուղմու պէնանլա մէմնունիյէթ
հըսս խիցորում:

Պինաէն ալէյն շու էսէրը նաշիզիմն գապուլլլա, զուհուր
խէպիլէճէք նէվազլուն տամէնի ափը իլէ սէթը խտիլէճէլինէ
էմին իմ:

ՏԱՐԻԼՖԻՆՈՒՆ ՀՈՒԳՈՒԳ ՇՈՒՊԵՍԻ

ՄԻւսավիրէթինաէն

ԱՐԾԱԿ ԻՒԶԻՒՄՃԵԱՆ

ԹԱՐՎԻԼ ՄԵՄՔԻՒԹԵԱԹՂ ՕՍՄԱՆԻ



ՊԻՐԻՆՃԻ ՊԱՊ

ԹԻՐԻՆՃԻ ԳԸՍՄ

1

ԱԼԹՈՒԽՆ ՎԵ ՂՐՈՒՇ

1. Օսմանլի լիրասընը դրուց իթմէկ իչիւն, լիրանըն մըգարնը 100 լիէ տարպ իթմէլի:

Մէսելա . 3լ.75 . $75 \times 100 = 750$ դրուց (սաղ):
2. Պրուշը լիրա իբւէք իճառ իտէրսէ, դրուցըն մըգտարնը 100 լիէ թազմիմ իթմէլի:
Մէս.- 1540 դր.- $1540:100 = 15$ լի. 40 (սաղ):

2

ՊՐՈՒՇ ՎԵ ԲԱՐԱ

1. Մաստամ քի սկիր դրուց 40 բարատան իպարեթ տիր օհալտէ դրուցըն մըգտարընը բարա իթմէկ իչիւն 40 լիէ տարպ իթմէլի:

Մէս. 4 դր.- $4 \times 40 = 160$ բարա
2. Բարայը դրուց իթմէկ իչիւն բարանըն մըգտարընը 40 լիէ թազմիմ իթմէլի:
Մէս. 140 բարա .- $140:40 = 3$ դր 20 բարա:

Մաստամ գէ այսոր	Ալթուխն դրուց	Պլայմէթ դրուց	Ալթուխն ՏԲԱՄ	Կրաման	Պլայմէթ Քրաման
Ալթուխն այսորը 11 կալունը 12	5 0սժ. լիր.	500 դրուց			
0,916.2 13	4 2 > »	250 »			
	1 » »	100 »	2 ամիր.	7 կր. 216	22 ֆր. 78
	1 2 » »	50 »	4 գրամէթ		
	1 4 » »	25 »			
Ալթուխն այսորը 0,830	1 ալթուխն	20 դրուց			
	1 2 »	10 »			
	1 4 »	5 »			
	2 գրամէթ	2 »			
	1 »	1 »	6 գրամէթ	1 կր. 202	0 ֆ. 22
	1 2 »	1 2 »			
Պլայմէթն 1 կալունը 0	10 բարան	1 4 »			0 ֆ. 05
	5 »	1 8 »			

ԲԱՐՄԱՆԸՆ ՎԵ ՊՐՈՒՇԸՆ ՄԱՆԴԻՄԻ

1. Բարայր, դրուերն սանդիմինե թահվիլ իթմէկ իչիւն
բարանըն մըգտարընը 25 իլէ պիլտարպ, մէճմուխի 1000 իլէ
թագսիմ իթմէլի:

Մէս. 17 բարա $17 \times 25 = 425$ = նէվ. 0, դր. 425:

2. Պրուերն սանդիմինի բարայա թահվիլ իթմէկ իչիւն
դրուերն սանդիմինի 40 իլէ տարպ իթմէլի:

Մէս. 0, դր. 48 $0,48 \times 40 = 19$ բարա 2:

ՍԱՊ. ԲԱՐՄ. (լիրա 100 դր.) ԶԻՒՐԻՒՔ ԲԱՐՄ. (լիրա 108 դր.)

1. Սաղ բարա (100 դր.) զիւրիւք բարա (108 դր.) ա
թահվիլ իթմէկ իչիւն սաղ բարանըն մըգտարընը 1.08 իլէ
տարպ իթմէլի:

Մէս. 442 (սաղ) $442 \times 1.08 = 444,96$ (չիւրիւկ):

2. Զիւրիւկ բարայր, սաղ բարայա թահվիլ իթմէկ իչիւն
շու գայտէյէ (սէսէլէի, միւֆրէտէ) միւրածառթ իթմէլի:

Մէս. 108 դր. չիւր. բարա 100 դր. սաղ բարայա մեսալի Տիր 100

1 » » 108 տեֆա ազ $\frac{100}{108}$

վե 450 դր. չիւր. բարա (իսրենիկն մըգտար) 450 տեֆա չօֆ եանի

$\frac{100 \times 450}{108} = 416$ դր. 20. սաղ բարա.

ՄԷՃԱՑԻՑԵ 19 ՊՐՈՒՇ ՀԻՍՈՂԸՑԼՅ.

1. Պիր մըգտար չիւրիւք բարայը մէճիսիյէ 19 դրուելա

հիսապ էլլէմէկ իժառ իտէրուէ, չիւրիւք բարանըն մըգտարընը
0,95 իլէ տարպ իթմէլի:

Մէս. 2030 դր. - 2030:0,95 = 1947 դր. 5 (մէճ. 19տան)

ԻՓԻՆԾԻ ՊԱՊ

ԻՆԿԻԼԻՋ ՈՒՍՈՒԼԸ

ՍԹԷՐԼԻՆ, ՇԻԼԻՆ, ԲԷՆՍ

ՈՒՍՈՒԼԸ ՃԵՄ

1.

ԵՎԱԿԵԼՍ.—Ստէտէրի իւչ սիւթիւնէ թագսիմ իթմիլի: Եանի սրերին, Շիլին, Բէնս:

ՍՍ.ՆԻԼԻՆ.—Սաղ ձիւկթաէքի սիւթիւնլէրոտէ պուլընան տակտէլէրի (բէնս) պիլճէմ, մէճմուխտէն (գապիլիսէ) Շիլինի չըգարառագ իքիննի սիւթիւնէ արթըրմալը:

ՍՍ.ԼԻՍԼԻՆ.—Իքիննի սիւթիւնլէրի տափի էվվէլքի կիպի պիլճէմ, մէճմուխտէն (գապիլիսէ) սրերինի չըգարառագ պիրիննի սիւթիւնէ իլավէ իթմէլի:

ԾԱ.ՊԻԼԻՆ.—Պունլար օլտուքտան սօնրա պիրիննի սիւթիւնի ճէմ իթմէլի:

Մէս.	42 սր.	4 տ.	5 բնս + 7 սր.	3 տ.	8 բնս + 2 սր.	45 տ.	5 բն.
Ելզահար.	1 սր.	= 20 տիկին	պուլսա տըզ-	12	4'	5''	
			պուլսա տըզ-	7	3'	8''	
				2	45'	5''	
նեվապ.	22	3'	6''	22	23	20	48 42
				հլշկ	3	6	

ՈՒՍՈՒԼԸ ԹէՆՁԻ

2

Առէտէր էվվելքիլէր կիպի սըրալանտըզատան սօնրա թէն-
զիլ իտիլիր :

Մէս.- 14 ս. 8 տ. 9 բ.- 2 ս.- 3 տ. 3- բ.

Բյմ.ուլ	հիսապիսի:	14	8'	9''
		2	3'	5''
		42	5'	4''

Թէնզիլտէ, շայէդ իւսթատէ.քի ատէթ քէնտի ալթտաքի ա-
տէտինտէն տահա ազ մըզտարսա օլսա, քէնտինին ազ ճիէ-
թինտէ պուլընան սայշատան պիր ատէթ ալտուպ գրյմէթինի եխուք-
ութմէլի, (այւելար 20 տիկին վի եախուր 12 բէնսէն իսպ-
րէք տիր, ներեկիմ եօքարտի իջահարտա պիտիրտիփի):

Մէս. 12 ս. 4 տ. 7 բ.- 4 ս. 15 տ. 9 բ.

12	4'	7''
4	45'	9''
	պու.	սուրէթլէ գապիլ աէմիլ.
անձագ	պու.	սուրէթլէ օլտապիլիր :
41	23'	49''
4	45'	9''

7ս. 8տ. 40բ.

հ32.0.ՀԱՐՊ

Պուլսա 7 բէնս քէնտի ալթընտա պուլընան 9 բէնսաւէն ազ օլ-
տապիլնտան, ազ ճիէթտէ պուլընան շիլինտէն պիր ատէտինի բէնսէ-

թահչիլ իլէ քէնտի ատէթինի եխուքութափ, պէզյլտաէ 4 շիլին քէնտի
ալթընտա պուլընան 15 շիլինտէն ազ օլտուզը իչիւն սթէթինտէն պիր
ատէթ ալուպ անը շիլինէ թահչիլ իլէ օտա քէնտի ատէթինի եխուք-
ութափ քի պու հալտէ սթէթին 12 վէ շիլինտէ 24 օլտագ եկու պի-
րինձիսի 11, վէ ի.քինձիսի իու 23, օլմուշ արը:

3.

ՇԻԼԻՆ Վ. ԲԷՆՍԻ. ՍԹԷԹԼԻՆԻՆ ՍՈՆԴԻՄԻՆՏ ԹՍՀՎԻ.

1. Շիլինի Սրէրլինին սանդիմինէ թահչիլ իթմէկ իչիւն
տիլինին մըզտարընը 5 իլէ պիլտար մէճմունի 100 իլէ թագ-
ումիմ իթմէլի:

Մէս. 7 տիկին. $7 \times 3 = 0$ սր. 33 նեվապ 0.33.

2. Բէնսի, Սրէրլինին սանդիմինէ թահչիլ իթմէկ իչիւն
տինսին մըզտարընը 4 իլէ պիլտար մէճմունի 1000 իլէ թագ-
ումիմ իթմէլի:

Մէս. 8 բէնս. $8 \times 4 = 32 = 0$ ս. 0032, նեվապ. 00.0032:

4.

ՈՒՍՈՒԼԸ ՏԱՐՊ

Սրէրլինի (եանլինտա Շիլին վէ նենս օլտուզը հալտէ) արզու-
իտիլէն պիր տակտ իլէ տարալ իթմէկ ինապ իտէրսէ, եկվելս
քէնսէրի վէ Շիլինլէրի պիւթին Սրէրլինին սանդիմինէ թահ-
չիլ իթմէլի վէ սանդին արզու իտիլէն տակտ իլէ տարալ իթմէլի:

Մէս. 14 ս. 12 տ. 4 բ.ի 12 իլէ տարալ.

Ուսուլ = 14 սր.- իտէր 14 սր.

12 տ. » $(12 \times 3 = 60$ սանդ.) 0, 60

4 բէնս » $(4 \times 4 = 16$ միլիմ.) 0, 046
օլտու

14,616

Իմսի 14 ս. 646×12 . . . (վե եախուտ իսրէնիլին մըզսար)
իլէ սարպ իբմկիլի:
Մէս. $14,646 \times 12 = 175$ ս. 392,
նէվապ— 175ս. 392

3.

ՍԹԷՐԼԻՆԻՆ ՍԱՆԴԻՄԻՆԻ ՇԻԼԻՆԵ
վէ
ՇԻԼԻՆԻՆ ՍԱՆԴԻՄԻՆԻ ԲԷՆՍԷ
ԹԱՀՎԻԼ

4. Սրէրլինին սանդիմինի Շիլինէ թահվիլ իթմէկ իչիւն,
Սրէրլին սանդիմինին մըզտարընը 20 իլէ, վէ պունըն ճէվա-
րէն սանդիմինի տափի բէնսէ թահվիլ իչիւն անը առ 12
իլէ տարպ իթմէլի:

$$\begin{aligned} \text{Մէս. } 0 \text{ սր. } 392 & \quad 0,392 \times 20 = 7 \text{ շիլ. } 84 \\ & \quad 84 \times 12 = 10 \text{ քնս. } 68 \\ \text{նէվապ. } 0 \text{ սր. } 7 \text{ շիլ. } 40 & \text{ քնս. } \end{aligned}$$

ԻՒԶԻՒՆՃԻ ՊԱՊ

ՖՐԱՆՍԻԶ ՌԻՍՈՒԼԻ

4. Ֆրանսը լիրասրնըն գրյմիրը նազիզիյէսինի Օսմանլը¹
մէսիւնեարընտա պուլմագ իչիւն, էվգելա լիրանըն (նար, լիօն)
որդէթինի [6 կր. 452] այարը օլան [0,900] իլէ տարպ
մէլի ($6,452 \times 0,900 = 5,806$): Սանիէն օսմանլը լիրասընըն որդ-

լիթինի [7. կր. 216] այարը օլան [0,916] իլէ տարպ
($7, 216 \times 0,916 = 9,615$) իթտիքտէն սօնրա սէլէսէլի միւֆրէ-
տէ գայտէսինէ միւրածասթ իթմէլի:

$$\begin{aligned} \text{Մէս. } 6 \text{ կր. } 615 & \text{ խալիս ալթ. } (0\text{սմ}. \text{ լիր. }) \quad 100 \text{ լիտէրէ } \\ 1 & \quad " \quad " \quad " \quad 6,615 \text{ տէֆա ազ խաէր } 100 \\ & \quad \quad \quad \quad \quad 6,615 \end{aligned}$$

$$\frac{\text{վէ } 5 \text{ կր. } 806 \text{ (նաբօլէօն) } 5,806 \text{ տէֆա չօք}}{0,615} = 87 \text{ դր. } 77$$

$$\text{Ճէվապ} = 87 \text{ դր. } 77$$

2. Օսմանլը լիրասրնըն գրյմիրը նազիզիյէսինի ֆրանսը
մէսիւնեարընտա պուլմագ իչիւն ելնէ սէլէսէլի միւֆրէտէ
գայտէսինէ միւրածասթ իթմէլի:

$$\begin{aligned} \text{Մէս. } 5 \text{ կր. } 806, \text{ հալիս ալթուն} (նարօլիօն) 20 \text{ գրանք խտէր} \\ 1 & \quad " \quad " \quad " \quad 5,806 \text{ տէֆա ազ } 20 \\ & \quad \quad \quad \quad \quad 5,806 \end{aligned}$$

$$\frac{\text{վէ } 6 \text{ կր. } 615 \text{ (օսմ. լիր.) } 6,615 \text{ տէֆա չօք}}{5,806} = 22 \text{ դր. } 78$$

ՏԵՂՐՏԻՒՆՃԻ ՊԱՊ

ՏԻՐԵՄ ՎԵ ՕՔՔԱՆՆ ՍԱՆԻՄԻ

4. Տրամը Օքքանըն սանդիմինէ թահվիլ իթմէկ իչիւն, սր-
տամըն մըզտարընը 2.5 իլէ պիլապող մէճմուինի 1000 իլէ թագ-
սիմ իթմէլի:

$$\begin{aligned} (\text{նաբօլէօն}) & 87 \text{ դր. } 77 \text{ օլումագ } \text{ կրտ. } 88 \text{ (սագ բարա) } \text{ գապուլ } \\ & \text{ ոլընմըլ արք. } \text{ թէ զու } \text{ ինկիւիլ } \text{ լիրասը } + 10 \text{ դր. } 68 \text{ օլումագ } \text{ կրտ. } 110 \text{ դր. } \\ & \text{ գապուլ } \text{ ոլընմըլ արք. } \end{aligned}$$

Մէս. 170 տիրեմ.

$$170 \times 25 = 425 = 0\text{off} ա 425.$$

2. Offանըն սանթիմինի տիրեմի թահվիլ իթմէկ իչիւն օքանուն սանթիմինի 0,4 իլէ տարագ իտուղ մէճմուխիտէխնէ 100 իլէ տարագ իթմէլի:

Մէս. 0, off ա 425. $0,425 \times 0,4 = 0,1700 \times 100 = 170$ տիրեմ.
նելուալ 170 տիրեմ

ՕՔԱՆ ՔԻԼՈ ՎԵ ՏԻՐԵՄ

1. Offայը լիլոյա բահվիլ իթմէկ իչիւն offանըն մըզառըն
1,282 իլէ տարագ իթմէլի:

Մէս. 42 off ա 750 (750 միլիմ տիր)

$$1,282 \times 12,750 = 16 \text{ ֆիլ} 345$$

2. Քիլոյը offայա բահվիլ իթմէկ իչիւն լիլոնըն մըզառըն
0,75 իլէ տարագ իթմէլի:

Մէս. 47 քիլո. 400. $47,400 \times 0,75 = 36$ օքան 972

3. Տիրեմի offանըն կրամքնա բահվիլ իթմէկ իչիւն, տիրեմին
մըզառընը 3,2 իլէ տարագ իթմէլի:

Մէս. 225 տր. $225 \times 3,2 = 720$ կրամ.

ՄէՄԱԼԻՔԸ ՕՍՄԱՆԻՑԷՏԼ ՄՈՒՄԹԱՄԵԼ ԷՉՎԱՆ

Իսր.	Մէթրօ	Թագսիրը ագստմ	մէթրօ
Արշըն միմարփ	0,75	4 գատէմ եախօտ 24 բարմագ 1 դաժ.եախօտ 6 բրմագ	1 գատէմ 18ս. 7 1 բարմագ 3,1
արշ. չարշ	0,68	8 բուպ = 16 կիրահ 1 » = 2 »	1 բուպ 8,5 1 կիրահ 4,2
» էնսաղէ	0,65	8 բուպ = 16 կիրահ 1 բուպ = 2 »	1 բուպ 8,1 1 կիրահ 4
Գուլտմ	1,69 (54 բարմագ)		

ՊԵՇԻՆՃԻ ՊԱՊ

ԲՈՒՊ ՎԵ ԱՐՆԵՆ

1.

1. Բուպը արցըն իրմեկ իթմէկ իչիւն, բուպըն մըզառընը 125-իլէ պիլտարագ մէճմուխնի 1000 իլէ թագսիմ իթմէլի:

Մէս. 5 բուպ. $125 \times 5 = 625$ միլիմ. = 6էլ. 0 տր. 625.

2. Արցըն սանդիմինի բուպ իթմէկ իչիւն սանդիմին

(եահուտ միլիմ) մըգտարընը 8 իլէ պիլ տարակ մշճմուխնի 1000

իլէ թագսիմ իթմէլի:

Մէս. 0 Ա. 625, = (*) 625×0,08=ձէլ. 5 բուզ

ԱՐԵԼԻՆ-ՄԷԹԹՈ

Արըբն մերցոյա թահմիլ:

Նէմէքիմ պիր արշն (0,75. 0,68 0,65 սանդ.) տիր, օհալուէ արըբն մըգտարընը առաջիւղիքը սանդիմլէրէ տարակ խոփոկինստէ քաչ մէթրօ օլտուղը անդաշըլը:

Մէս. 12 ար2. 5. 0,65×12,5=ձէվ. 8 մէթրօ 150

2. Մերցոյա արըբն թահմիլ իթմէկ իշխն արըբն (եանի 0,75. 0,68. 0,65) սանդիմի մէթրօնըն մըգտարը իլէ թագսիմ իթմէլի:

Մէս. 10 մերց նէ զատար արըբն իտէր.

10:0,68=14 ար. 70 սանդ. (արըբն սանդիմի)

—
—
—
—

ԱԼԹՈՒՃԸ ՊԱՊ

Պազր տէփա, եզրէ հիսապլար վար ոքք քի, պիրպիրլէրինէ մէրպութիւնթի օլան գըսմլարը հայիկ տիրէր, վէ պու կիպիւրէ տէ դայտէի սիլսիլէ տէրլէր

Մէս. էկէր 14 օքքա թիւթիւն 4 օքքա չէքէր զըյմէթիւնի հայիկ օլսա, վէ 7 օքքա չէքէր տէ 20 օքքա բիրինձ վէ 5

(*)Պունտա 0,625ի 0,08 իլէ ռէմտէն սօնրաս հուսււէ կէլէն մըգտարը տափի 100 իլէ թագսիմ իթմէկ և ըստէ, էնէ վիլ 0,625ի պին իլէ տարակ իթմէթ քի տահս գոլայ օլուրը

ԱՀ	0/0 5	0/0 6	0/0 7	0/0 8	0/0 9	0/0 10	0/0 11	0/0 12	0/0 13	0/0 14	0/0 15	0/0 16	0/0 17	0/0 18	ԱՀ
1	4,05000	4,06000	4,07000	4,08000	4,09000	4,10000	4,11000	4,12000	4,13000	4,14000	4,15000	4,16000	4,17000	4,18000	4
2	4,10250	4,12360	4,14490	4,16640	4,18810	4,21000	4,23240	4,25440	4,27690	4,29960	4,32250	4,34560	4,36890	4,39240	2
3	4,15762	4,19101	4,22504	4,25971	4,29502	4,33400	4,36763	4,40492	4,44289	4,48154	4,52087	4,56089	4,60161	4,64303	3
4	4,21550	4,26247	4,31079	4,36048	4,41158	4,46440	4,51807	4,57352	4,63047	4,68896	4,74900	4,81063	4,87388	4,93877	4
5	4,27628	4,33822	4,40255	4,46932	4,53862	4,61051	4,68505	4,76234	4,84243	4,92544	2,04135	2,10034	2,19244	2,28775	5
6	4,34000	4,41851	4,50073	4,58687	4,67710	4,77456	4,87044	4,97382	2,08193	2,19497	2,34306	2,43639	2,56346	2,69955	6
7	4,40710	4,50363	4,60578	4,71382	4,82803	4,94871	2,07646	2,21068	2,35260	2,50226	2,66002	2,82622	3,00124	3,48547	7
8	4,47745	4,59384	4,71818	4,85093	4,99256	2,44358	2,30453	2,47596	2,65844	2,85258	3,05902	3,27841	3,51143	3,75883	8
9	4,55132	4,6847	4,83845	4,99900	2,17189	2,35794	2,55803	2,77307	3,00404	3,25194	3,51787	3,80296	4,10840	4,43545	9
10	4,62889	4,79084	4,96715	2,15892	2,36736	2,59374	2,83942	3,10584	3,39456	3,70722	4,04555	4,41143	4,80682	5,23383	10
11	4,71033	4,89829	2,10485	2,33163	2,58042	2,85344	3,15475	3,47854	3,83586	4,22623	4,65239	5,11726	5,62398	6,475925	11
12	4,79585	2,01219	2,25219	2,54817	2,81266	3,13842	3,49845	3,89597	4,33472	4,81790	5,35025	5,93002	6,58006	7,28759	12
13	4,88564	2,13292	2,40984	2,71962	3,06580	3,45227	3,88328	4,36349	4,89804	5,49241	6,15278	6,88579	7,69867	8,59935	13
14	4,97993	2,26090	2,57853	2,93719	3,34172	3,79749	4,31044	4,88711	5,53475	6,26134	7,07570	7,98751	9,00745	10,44724	14
15	2,07892	2,39633	2,75903	3,17216	3,64248	4,17724	4,78458	5,47356	6,25427	7,13793	8,13706	9,26552	10,53872	11,97374	15
16	2,18287	2,54035	2,95216	3,42594	3,97030	4,59497	5,31081	6,43039	7,06732	8,43724	9,35762	10,74800	12,33030	14,42902	16
17	2,29201	2,69277	3,15881	3,70002	4,32763	5,05447	5,89509	6,86604	7,98607	2,7646	10,76126	12,46768	14,42645	15,67224	17
18	2,40661	2,85433	3,37993	3,99602	4,71712	5,55994	6,54375	7,68996	9,02426	10,57516	12,37545	14,46211	16,87895	19,67325	18
19	2,52695	3,02560	3,61652	4,31570	5,14166	6,11591	7,26334	8,64276	10,49742	12,0569	14,23177	16,77651	19,74837	23,21443	19
20	2,65329	3,20713	3,86068	4,66095	5,60440	6,72749	8,06234	9,64629	11,52308	13,71348	12,30653	19,46075	23,10559	27,39303	20



(Եւ
իլէհար
լուս0,7
միմպուտ
դայս

նի հ

(*) Պաւանա 0,625ի 0,08 իլէ ճէմուէն սօնքաւ հուսոււլէ կելէն մըզ-
տարը տախի 100 իլէ թագսիմ իտէճէկ եւբաւէ, ևն էվանէլ 0,625ի պին իլէ
տարպ իթախիք քի տահաւ գոլայ օլուր:

օքքա բիրրնձ տէ 6 օքքա ուն գլյմէթինի հայիլ օլսա 30 օք-
քա թիւթիւն իլէ քա՞չ օքքա ուն ալընըր:

Պաւ տալաւ շու վէճչւէ հալլ օլունտըդընտա տահաւ միւնտիպ օլուր

1. Մէննուլ օլան նէվապըն եւրինէ ֆ. հար-
ֆը վազ իշիւպ պունուն սաղ նիներինէ = շու ալամէր
իլէ անա մուատիլ վէ միւսավի գրյմէթինի հայիզ օլան նիւմերօլը
գոյմալը:

2. Ք. մէննուլ օլան նէվապըն ալրընա, ֆ. նին սաղ նի-
ներինետի նիւմերօլա նէմնինս օլան նիւմերօլը գոյուալ
վէ պունուն սաղ նիներինէ = շու ալամէր իլէ ժննինէ մու-
ատիլ վէ միւսավի գրյմէթի հայիզ օլան նիւմերօլը գոյմալը:

3. Պէօլիկն պիրպիրինէ միւսավի պուլընան մրգտարլար
գարը-գարըրյա կէլէնէկ վէ նէր սաղ նիներտէի նիւմերօսան
սօնրա կէլէն սօլ նիներտէի նիւմերօլա նէմնինս կէլէնէկ
սուրէրտ սրբալամալը:

4. Պունըար օլուրտան սօնրա սաղ նիներտէի նիւմերօլա-
րըն պիրպիրէրի իլէ տարպ իշիլուպ նուսուլէ կէլէն մրգտարը
սօլ նիներտէի նիւմերօլարըն պիրպիրէրի իլէ տարպ իշիլուպ
նուսուլէ կէլէն մրգտարը իլէ բազսիմ իշիլուպ պունտան տա-
նուսուլէ կէլէն, իսրէնիլէն նէվապ տր:

$$\begin{aligned} \text{Մէս, f offա n=30 of. pp.6.} & \left. \frac{30 \times 14 \times 20 \times 6}{4 \times 7 \times 5} = 360 \right. \\ 4 \text{ » pp.6.=14 } & \text{ » cfr. } \\ 7 \text{ » cfr. =20 } & \text{ » pr.6. } \\ 5 \text{ » pr.6.=6 } & \text{ » n.6. } \end{aligned} \quad \text{նէվապ}=360$$



ԵԿՏԻՆՃԻ ՊԱՊ

ԱԳՏԸ ՇԻՐՔԵԹ ԳԱՅՏԵՍԻ

Առէտէրին պիրինի մուխթէլիք առէտէլէրէ կէօրէ գըստ
լարս այրբմաղ գայտէսինէ ազտը շիրէկը թէսմիէ օլունըր :

Մէսէկա . 3 քիշի պիր շիրքէթ թէսմսի իթափէր, պիրին
նիսի 300 դր. գոյտը, իֆիննիսի 400 դր. վէ իւչիննիսի 500 .
պունդար պիր քաչ այտան 900 դր. գաղանտըլար, իմուն
պունդարան հէր պիրինին հըսսէսինի թէրէթթիւպ իտէն գըստ
նէ տիր :

Կյազմաթ . — Պուրատա 900 դր. պիր մըդտար ալը քի պունդար
300-400-500 դրուշարն քէսրէթի վէ եահուտ քըդտանընա կէօրէ գըստ,
լարս այրբլաճագ տըր . Շուտ տավայը հալ իթմէկ իչիւն պիր քէսրէ
տիւշինմէկ քի, գաղանմը օլան շուտ 900 դր. իւչ շէրիքին գոյտուք
լարը սէրմայէ իւէ հուսուլէ կէլմիշտիր: Պադտալը պունդարըն քեափէլ
սի ճէմ իտիլերսի մէժմուի նէ տիր. Ճէմ իտէլիր 300+400+500=1200
դրուշ ալըր:

Դիմի սիւվալ իտէլիմ:

Եկէր 1200 դր. իլէ 900 դր. գաղանն օլաս, 300 դր.
իլէ նէ գատար գաղանն օլուր: Թէկրար 1200 դր. իլէ 900
դր. գաղանն օլաս 400 դր. իլէ նէ գատար գաղանն օլուր
վէ նիհայէր 500 դր. իլէ սէ նէ գատար գաղանն օլուր:

Պունդարըն սուրէթը իսմալի:

$$1200 : 900 :: 300 : f \quad \frac{900 \times 300}{1200} = 225$$

$$1200 : 900 :: 400 : f \quad \frac{900 \times 400}{1200} = 300$$

$$1200 : 900 :: 500 : f \quad \frac{900 \times 500}{1200} = 375$$

1. նէվապ 225

2. » 300

3. » 375

Պազր տէֆա տավալը սունութիրէ նալ իրմէկ
իչիւն եկվէլա 1 դրուըրն գրյմէրինի պուլուալ պատէ
այնը գրյմէրի պէնէր մալիւմ օլան ատէր իլէ տարա իրմէլի:
Մէս. 1200:900 :: 1 : f = $\frac{900 \times 1}{1200} = 0,75$

(Պունդան կյազմէր 1200 դր. 900 դր. գաղանն կէթիրիրուէ + դրուշ
նէ գաղանն կէթիրիր):

$$\text{Իֆիննի ուսուլ: } 1. 300 \times 0,75 = 225$$

$$2. 400 \times 0,75 = 300$$

$$3. 500 \times 0,75 = 375$$

Պունդար նէմ իտիլիրսէ $\frac{900}{900} \text{ դր.} \cdot \text{իտէր}$.
Վէ պէօլէ օլմասը ինապ իտէր ֆի տավա սօդրուտ օլմու օլուն: .

ՄԵՔԻՉԻՆՃԻ ՊԱՊ

Միհրեքեթ ԱԳՏԸ ՇԻՐՔԵԹ ԳԱՅՏԵՍԻ

Եկէր տէֆալար միւրիսիկ ազտը շիրէկը գայտիսինէ
մալիւմ օլան մրգտարլար պիր հաչ նէկ օլապիլիր ֆի, պու հայտ
օ մրգտարլար անլէրէ կէօրէ գրամլարա այրմագ ինալ իտէր:

Մէս. 3 իտէի իտիրաք իտիլիր: Պիրիննիսի 300 դր. սէր-
մայէ գոյուալ շիրէկէտէ 4 այ գալտը. իֆիննիսի 400 դր. գոյուալ,
օտախի 6 այ գալտը. իւչիննիսի 500 դր. գոյուալ 5 այ գալտը,

պունչար 1220 դր . գազանցըլար : Պու գազանցամ ներ սիրինին հրասեսինե քերերիւալ իտեն զրամ նե՞ տիր . եանի քենի վազ իթսիկի սերմայէ վէ իշբիրամ իթսիկի միւսքեք կեօրէ :

Մեսէլա . Պիրինձիսի 300 դր . գօյտը վէ շիրքէթաէ 4 այ գալար . այնը շէլի իթմիշ օլուր էկէր $300 \times 4 = 1200$ դր . գօյտը օլուր , պիր այ իշխան .

Իքինձիսի 400 դր . գօյտը վէ շիրքէթաէ 6 այ գալար , այնը շէլի իթմիշ օլուր էկէր $400 \times 6 = 2400$ դր . գօյմուշ օլուր , պիր այ իշխան , քէղա իւշխանձիսի 500 դր . գօյտը օ տա այնը շէլի իթմիշ օլուր էկէր $500 \times 5 = 2500$ դր . գօյմուշ օլուր պիր այ իշխան :

Պէօլէճէ իքի նէլլէր մուսամի պիր գաղըթը հայիզ օլմադշա պէրապէր պիր նէլլէ թահպիլ իտիլափիլէր քի պէօլէճէ տար վա հալ օլունուր :

Իմտի շէօլէ տէրիզ :

Պիրինձիսի 1200 գօյտը , իքինձիսի 2400 դր . իւշխանձիսի 500 վէ պունլարըն գազանմողլարը տա 1220 դր տըր : Հէր պիրինին հրասեսինէ թէրէթթիւալ իտէն մըդտար քա՞չ դր . տըր :

պունուն սուրէթը իշալի : —

$$300 \times 4 = 1200$$

$$400 \times 6 = 2400$$

$$500 \times 5 = 2500$$

$$\overline{6100}$$

$$6100:1220::1200 : p \quad \frac{1220 \times 1200}{6100} = 240$$

$$6100:1220::2500 : p \quad \frac{1220 \times 2400}{6100} = 480$$

$$6100:1220::2400 : p \quad \frac{1220 \times 2500}{6100} = 250$$

վէ եախուտ էվկելքի տէրատէ արզ իթափկիմիզ կիպի 1 լրուաբն գըմէթինի պուլարագ մէս . $\frac{1220 \times 1}{6100} = 0,2$

Էօլէճէ տալայը հալ իտէրէզ .

$$1200 \times 0,2 = 240$$

$$2400 \times 0,2 = 480$$

$$2500 \times 0,2 = 500$$

Իքինձի պիր միսալ :

Յ ամէլէ պիրիկատէ չալըշարագ 620 դր աշարլար : Պիրինձիսի 5 սասաթ չալըշմագ սուրէթի իլէ 19 կիւն իշլէտի : Իքինձի կիւնտէ 9 սասաթ չալըշմագ սուրէթի իլէ 12 կիւն իշլէտի : Իւշխանձիսի կիւնտէ 10 սասաթ չալըշմագ սուրէթի իլէ 6 լէտի : Իւշխանձիսի կիւնտէ 11 սասաթ չալըշմագ սուրէթի իլէ 7 կիւն իշլէտի : Իմտի հէր պիրինին հըսաէսինէ թէրէթթիւալ իտէն մըդտար քա՞չ դրու արագար քա՞չ դրուշ տըր :

Սուրէթը իյմալ :

$$16 \times 5 = 80$$

$$12 \times 9 = 108$$

$$6 \times 10 = 60$$

$$\overline{248}$$

$$\text{Իմտի . } 248:620::80: p \quad \frac{620 \times 80}{248} = 200$$

$$248:620::108: p \quad \frac{620 \times 108}{248} = 270$$

$$248:620::60: p \quad \frac{620 \times 60}{248} = 150$$

$$\text{Վէ եահօտ } 248:620::1: p \quad \frac{620 \times 1}{248} = 2,5$$

Իմտի . 80 \times 2,5 = 200

$$108 \times 2,5 = 270$$

$$60 \times 2,5 = 150$$

Իւչիւնձի պիր միտուլ :

Յ քեշի իշխանաք իթթիլէր : Պիրինձիսի 560 դրշ գօյտը , իշխնձիսի 840 դրշ . վէ իւչիւնձիսի 600 դրշ : Պիրինձիսի 3 այ սօնրա 1200 դրշ . տահա արթիրաը : Իքինձիսի 4 այ սօնրա 600 դրշ . տահա արթիրաը վէ իւչիւնձիսի 5 այ սօնրա 200 դրշ . կէրի ալտը , պունլարը և էլմի իշխիրաքան 10 այ սօնրա 1550 դրշ . գաղանձարը օլտու : Իմտի հէր պիրինին գօյտուղը սէրմայէ վէ տուրտուղը վաղրթա կէօրէ քէնտի հրասէսինէ թէրէթթիւլ իտէն մղատուլ նէ աիր :

Ե Ց Զ Ա Հ Ո Թ :

Պիրինձիսի 500 դրշ . գօյտը վէ շերքեթաէ 3 այ գալարը , սօնրա 4200 դրշ . տահա գօյտը , օ հալտէ 40—3=7 այ պունլարը պիր միւտաէթէ իֆրազ իտէլիմ : մալիւմ քի 560 դրուշն 3 այլրդ գաղանձը $560 \times 3 = 1680$ դրուշն + այտաքի գաղանձընա=(միւսովի) աիր . վէ 1200 դրուշն 7 այլրդ գաղանձը $1200 \times 7 = 8400$ դրուշն + այտաքի գաղանձընա = ա/ր : Իմտի 560 դրուշը 3 այ + 4200 դրուշը 7 այ գալար տէյէ՛կ և էրէ 560 $\times 3 + (560 + 1200)$ 7 = $1680 + 12320 = 44000$ դրշ . 4 այ գալար տէր զ:

Իքինձիսի , էվկէլա 840 դրշ . գօյտուղ շերքեթաէ 4 այ գալարը , վէ պատէ 600 դրշ . գօյտը վէ 40—4=6 այ գալարը , իմտի պունլարը պիր միւտաէթէ իֆրազ իտէլիմ : Մալիւմ աիր քի 840 դրուշն 4 այլրդ գաղանձը $840 \times 4 = 360$ դրուշն + այլրդ գաղանձընա միւսովի աիր , վէ 600 դրուշն 6 այլրդ գաղանձը $600 \times 6 = 3600$ դրուշն + այլրդ գաղանձընա միւսովի աիր : Իմտի 840 դրուշը 4 այ + 600 դրուշը 6 այ գալար տէյէ՛կ և էրէ $840 \times 4 + (840 + 600)$ 6 = $3360 + 8640 = 12000$ դրուշ . 4 այ գալար տէրիգ :

Քէզա իշխնձինին էվկէլքի գօյտուղը 600 դրուշ 5 այ գալարը , սօնրա 200 դրուշ կէրի ալտը $600 - 200 = 400$ դրշ . և նի 10—5=5 այ գալար օլտը , պունլարը տա պիր միւտաէթէ իֆրազ իտէլիմ $600 \times 5 + (600 - 200)$ 5 = $3000 + 2000 = 5000$ դրշ . 1 այ գալար :

Իմտի տավայը շու վէճճէ թարիփ իտէրիզ :

Յ քեշի իշխանաք իթթիլէր , պիրինձիսի 1400 դրշ . գօյտը , իշխնձիսի 1200 վէ իւչիւնցիսի 5000 դրշ . պունլար 1550 դրշ .

Պազանտողար : Հէր պիրինին հրասէսինէ թէրէթթիւլ իտէն մղուար քաջ զ դրուշ արր :

Սուրէթը իյմալ՝

պիրինձի սուրէթ

$$1. \quad 560 \text{ դրշ} \times 3 = 1680$$

$$1200$$

$$\overline{1760} \times 7 = \overline{12320}$$

$$\overline{14000}$$

$$2. \quad 840 \times 4 = 3360$$

$$600$$

$$\overline{1440} \times 6 = \overline{8640}$$

$$12000$$

$$3. \quad 600 \times 5 = 3000$$

$$200$$

$$\overline{400} \times 5 = \overline{2000}$$

$$5000$$

իշխնձի սուրէթ

$$2. \quad \frac{560 \times 10 = 5600}{1200 \times 7 = 8400}$$

$$\overline{14000}$$

$$2. \quad 840 \times 10 = 8400$$

$$600 \times 6 = \overline{3600}$$

$$12000$$

$$3. \quad 600 \times 10 = 6000$$

$$200 \times 5 = \overline{1000}$$

$$5000$$

Պմտի

14000		14000		=700
12000	31000:1550::	12000		:Բ = 600
5000		5000		=250
31000				

Ճէվասի . 1ինձի = 700

» 2ինձի = 600

» 3ինձի = 250



ՏՕՔՈՒԶԸՆՑԸ ՊԱՊ

ֆԱհԶ

Պիր մըգտարըն ֆախղինի պուլմագ իշխն սէլէսէլի միւֆրէտէ դայտէսինէ միւրանամթ իթմէլի:

Մէս. Սէնէսէ 0/օտէ նտան 3000 դրուերն 1 սէնէլիի Ֆախզ մրգտարը բա՞չ դրուե Տր:

$$\text{Ուսուլ. } 100 \cdot 6 :: 3000 : \Phi = \frac{6 \times 3000}{100} = 180 \text{ դր.}$$

Ճեվապ. 180 դր. :

Իմիննի պիր միսալ:

Սէնէսէ 0/օտէ նտան 5000 դրուերն 3 սէնէլիի վէ 4 այլրզ Ֆախզ մրգտարը բա՞չ դրուե Տր:

$$\text{Ուսուլ. } 100 \times 12 : 6 :: 5000 \times 40 : \Phi.$$

$$\frac{6 \times 5000 \times 4}{100 \times 12} = 1000 \text{ դրուե.}$$

Ճեվապ. 1000 դր.

Իւշիննի պիր միսալ:

Սէնէսէ 0/0 նտան 80/0 դրուերն 2 սէնէլիի 4 այլրզ վէ 15 կիւնիկ Ֆախզի բա՞չ դրուե Տր:

(1) 0/0 նպունու, (եփւզտէ ալթըտան) տիյէ թագիր իտէրէր.

Ուսուլ. 100դր. \times 360 կիւն : 6 :: 8000դր. \times 855 կիւն : Բ

$$\frac{6 \times 8000 \times 855}{100 \times 360} = 1440 \text{ դր.}$$

Ճեվապ 1440 դրուե.

ԻՅԱԱՀԱԹ: Պու իւչ տավալարտա նազարը տըգդաթը ճէլպ իտէն շէյ էկէր տավա սէնէ իլէ իսէ 100 իլէ

$$\gg \text{այ իսէ } 1200 \text{ իլէ եանի } 100 \times 12 = 1200$$

\gg կիւն իսէ 36000 իլէ եանի 100 \times 360 կիւն 36000 իլէ թագսիմ իտէլ մէլի տիր:

Պունը տահա գոլալաթմագ իշխն շու դայտէլի տէ կէսութէրէլիմ:

$$\frac{\Phi \times U \times Q}{\theta} \quad \left. \begin{array}{l} \Phi = \Phi_{\text{ախզ}} \\ U = U_{\text{ըրմայչ}} \\ Q = Q_{\text{ման}} \end{array} \right\} \theta = \theta_{\text{ագսիմ}} \text{ իտէլէճէկ մըգտար և եանի. } \quad \left. \begin{array}{l} \Phi_{\text{ախզ}} = \Phi_{\text{ախզ}} \\ U_{\text{ըրմայչ}} = U_{\text{ըրմայչ}} \\ Q_{\text{ման}} = Q_{\text{ման}} \end{array} \right\} \theta_{\text{ագսիմ}} = \theta_{\text{ագսիմ}} \text{ պունլարը պիրավիրէրի իլէ տարակիթ-մէլի. }$$

Վէ ըազիէն = $\theta_{\text{ագսիմ}} \text{ իտէլէճէկ մըգտար } (1) (q_{\text{էման}}) \text{ իլէ թագսիմ իթմէլի: }$

Մէսէլա. Սէնէսէ 0/0 12սէ 7500 դր. րն 3 սէնէլիի Ֆախզի 6ի Տր:

$\frac{12 \times 7500 \times 3}{400} = 2700$	$12 \left\{ \begin{array}{l} \text{եօնարտա} \\ \text{Սանիկն} \\ \text{Սալիսէն} \end{array} \right. \text{ արզ } \text{իքսի-} \\ \text{կիսիկն} \text{ Սէրմայչի } \quad 7500 \left\{ \begin{array}{l} \text{կիսիկ} \\ \text{պունլարը} \end{array} \right. \text{ իլէ } \text{տարա-} \\ \text{կիթիկ} \end{math> $
--	--

Բապիէն (1) թագսիմ մըգտարը 100 իլէ թագսիմ իրմէլի.

(1) թագսիմ իտէլէճէկ մըգտար, եանի Զէման, սէնէ օլուա 100 իլէ այ օլուա 1200 իլէ վէ էկէր կիւն օլուա 36000 իլէ թագսիմ իտէլէր:

Ֆախտէ ճարի օլան պազը տավալարըն հաղինատէ սուհուեթ
կէօսթէրմէկ իշխն հէր պիր տավանըն քէնախնէ մախսուս օլան
գայտէյի վէրէլիմ:

1. Ս=եանի սէրմայէյի պառմաղ իհապ իտէրտէ ֆ(1)

$$\frac{2 \times \phi}{\varphi}$$

2. $\phi = \frac{\text{Փախդի}}{0/0} \cdot \frac{\text{Քաչը}}{\varphi}$

$$\frac{3}{U}$$

3. $Q = \frac{\text{Պէմանը}}{0} \cdot \frac{\text{}}{\varphi}$

$$\frac{3}{U \times Q}$$

4. $\Psi = \frac{\text{Փախդի}}{0} \cdot \frac{\text{}}{\varphi} \cdot \frac{\text{}}{\varphi}$

$$\frac{\Psi \times U}{\varphi \times Q}$$

հյղան իտէլիմ.

1. Եկէր սերմայէ մենուլ օլաս :

Հուսուլէ կէլէն փախդին մըդտարբնը փախդին վէ
պէմանըն հասրը տարպը իլէ թագսիմ իթմէլի :

2. Եկէր ֆախդի մենուլ օլաս :

Հուսուլէ կէլմիզ ֆախդին մըդտարբնը՝ սէրմայէյի վէման իլէ
տարպ իտիւպ՝ պունը փախդին մըդտարբիլէ թագսիմ իթմէլի :

3. Եկէր գիման մենուլ օլաս :

Հուսուլէ կէլէն փախդի, փախդին վէ սէրմայէնին հուսուլը
տարպը իլէ թագսիմ իթմէլի :

4. Եկէր հուսուլէ կիէնեկ ֆախդի մենուլ օլաս :

Ֆախդի, Սէրմայէյի, Զէմանը, պիրափրէրի իլէ տարպ իթմէլի :

ՊԱԶԸ ՀԻՍԱՌԵԱՐ

1. $0/0 \cdot 12\text{տէն} \cdot 3 \cdot \text{այտա} \cdot 1728 \cdot \text{դր} \cdot \text{գազանձ} \cdot \text{կէթիրէն} \cdot \text{Սէրմայէնէ} \cdot \text{գատար} \cdot \text{օլմալը} :$

$$U = \frac{\Psi}{Q \times \phi} = \frac{1728}{0,12 \times 3} = 4800$$

Ճէվապ · 4800

(4) Պաւ պէջիւք եազրւան Ֆ Հուսուլէ կէլէն փախդին մըդտարբ,
հանի կիւզէլթէնին մէջմուի տէր:

2. $4800 \cdot \text{դր} \cdot 0/0 \cdot \text{տէ} \cdot \text{քաչ} \cdot \text{իլէ} \cdot \text{վէրիլմիշափր} \cdot \text{քի} \cdot 3 \cdot \text{սէնէտէ}$
1728 $\cdot \text{դր} \cdot \text{գազանձ} \cdot \text{կէթիրէն} :$

$$\Psi = \frac{\Psi}{U \times Q} = \frac{1728}{4800 \times 3} = 12$$

Ճէվապ 12

3. $0/0 \cdot 12\text{տէն} \cdot 4800 \cdot \text{դր} \cdot \text{քաչ} \cdot \text{սէնէտէն} \cdot 1728 \cdot \text{դր} :$

Գազանձ կէթիրիր :

$$Q = \frac{\Psi}{\Psi \times U} = \frac{1728}{0,12 \times 4800} = 3 \quad \text{Ճէվապ 3}$$

4. $0/0 \cdot 12\text{տէն} \cdot 4800 \cdot \text{դր} \cdot 3 \cdot \text{սէնէլիք} \cdot \text{գազանձը} :$

Յէկ տէր :

$$\Psi = \Psi \times U \times Q = 0,12 \times 4800 \times 3 = 1728$$

Ճէվապ 1728

ՕՆՂՆՁԼ ՊԱՊ

ՖԱԽԴԻ ՄԻՒՐԵԿ ՔԲԵԿ

Պիր սէրմայէնին փախդինի մուացէն պիր վազըթան սօն-
րա ալհագտան իսէ, օ ալմագ փախդինի տէ սէրմայէյէ արթը-
րըպ, անրն փախդինի տէ ալմագ գայտէսինէ փախդը միւրէք-
քէպ տէրլէր :

Պիր սերմայէնին միւրէքէպ գազանճընը պուլմագ իշխն :
Եվլէլա : 1 զրուշն պիր սէնէլիք գազանձը իլէ պէրապէր
օլոն մըդտարը սէնէլէրին մըդտարը իլէ վէ սանիէն սէրմայէ

իլէ տարապ իտիլիր : Հասրլը տարապ՝ օ սէրմայէնին ֆախղի իլէ
մըգտար օլուր : Պու մըգտարտա սէրմայէջի չ'ըգարմալը պա-
քը գալան այնը սէրմայէնին միւրէքքէպ ֆախղի տիր :

Մէս . Սէնէտէ 0/0 10տան 2500 դրշ ըն 4 սէնէլիկ միւրիք-
քէպ ֆախղի նէ տիր :

Սուրէթը իյմալ :	1.1	1,4641
	1,1	2500
	11	3320500
	11	29282
սէնէ 2	1,21	36602500
	1,21	2500
	121	1160,25
	142	
	121	
սէնէ 4	1,4641	ճէվապ 1160,25

ԻՅԶՈ.ՀԱԹ.

100 դրշ սէնէտէ 10տան + դրշ.ըն գաղանձը 0.4 տիր. պունտատա 4 իլազէ
եթտիք. 1.1 օլտու, պունու տա տէօթ տէֆա պիրզերէրի իլէ տարա-
բտիւպ 1.4641 օլտու, պունատա 2500 դրշ. օլան սէրմայէ իլէ տարա-
բտիք. 3660.23 օլտու, ետեն ֆախղը միւրէքքէպ իլէ պէրտապէր: Իմու-
պունտատա 2500 դրշը չըգարտըք դալան մըգտար. 1160դրշ.25 սըրֆ ֆա-
խղը միւրէքքէպ տիր:

— Պունը տա, գոլայլաթմադ իշխն չու գայտէյիտէ կէօս-
թէրէլիմ:

$$U = (1+3) \cdot 2 - U = \text{ճէվապ}, \quad \begin{cases} U = \text{սէրմայէ} \\ 3 = \text{ֆախղ} \\ 2 = \text{զէման} \end{cases}$$

եանի 1է ֆախղի արթըրը հուսուլէ կէլէն մըգտարըտա զէման-
իլէ տարապ իթմէկ, սօնրա պունտատա սէրմայէջի չըգարմադ.
գալաճադ մըգտար՝ ֆախղը միւրէքքէպ տիր:

Պաղէն 14 սէնէլիք վե եախօս 18 սէնէլիք ֆախղը միւ-

րէքքէպի պուլմադ միւշքիւլ օլտուդը իշխն, ումումի պիր
թարիփա կէօսթէրմէկէ իհթիյան կէօրտիւմ, քի պու թարիփայա
(սահիփէ 16) պագրլարղընտա մէսէլա 100տէ չու քատար զրշ տան
շու քտատար սէնէլիք ֆախղը միւրէքքէպ նիւմէրօսը պուլմոր
քի պունը սէրմայէնին մըգտարը իլէ պիտարապ հուսուլէ կէլէն
մըգտար, սէրմայէ իլէ ֆախղը միւրէքքէպ օլմուշ օլուր:

Մէս . 0/0 14տէն 12 սէնէլիք ֆախղը միւրէքքէպ նիւմէրօ-
սընը պուլմադ իշխն եվլվէլա 12ինձի սէնէնին սիւթինինտէն
պաշանարապ թա 0/0 14տէն օլան սիւթիւնէ գատար կէլիւպ
օնտա 4,81790 պուլուրըզ. պուլտըգտան սօնրա սէրմայէ իլէ
տարապ իախւապ ճէվապընը պուլուրըզ :

Թէրթիղ վէ թԱՏԻԼ ԳԱՅՏԵՍԻ

Մուխթէլիդ ֆիյաթլարը հայիզ օլմագլա պէրտապէր, պիր-
պիրինէ գաթըլմըշ մուխթէլիդ նէվլէրին օրթա ֆիյաթընը պուլ-
մանըն վէ օրթա ֆիյաթ մալիւմ օլմագլա, այրը ֆիյաթը հայ-
իզ օլան մատտէլէրտէն օրթա ֆիաթա մուվաֆրդ մըգտարլա,
պիրպիրինէ գաթմադ գայտէսինէ քէրփիալ վէ բատիլ զայէսի
տէրէբ:

Թէրթիղ վէ թատիլ գայտէսի իքի նէվափիրէր:

Պասիր վէ կայրը պասիր-թէրթիղ:

Պիրպիրինէ գաթըլամադ մուխթէլիդ ֆիյաթը հայիզ օլան

մատէլէրին մըգտարլարընը վէ ֆիյաթլարւնը պիլէրէկ թէրքիպ վէ թատիլին օրթա ֆիաթընը պուլմայտ (Պասիր քերիպ զայտնի) տէրլէր :

Պասիթ օլան թէրքիպէ ախո տավալարը հալլ իթմէկ իչին,

Եվլէլա, հէր մատտէնին մըգտարինը քէնտի գըյմէթի իլէ պիլտարպ, հասըլը տարալարըն մէճմունի մղտարըն մէճմունիլէ թագսիմ իթմէլի :

Մէս. Պիր շարապձը, օքքասը 1 զրուշը քտան 2 օքքա, ծլիքտէն 6 օքքա, 7լիքտէն 10 օքքա շարապպարինդ պիլտիրինէ գաթարսա թէրքիպին 1 օքքասը քաշը՝ կուէնէկինի պիլմէք իսթէյօր :

Պունըն սուրէթը իցմալի :

$$\begin{array}{rcl} \text{օքքա} & 3\text{իյաթլարը քէնտի միջուռը ըլարը ըլ տարպ ի-} \\ 2 \times 1 = 2 & \left. \begin{array}{l} \text{տիւպ հոսքըլը տարպպը ուն թմարը 90 զրշ չըդ-} \\ \text{6} \times 3 = 18 & \left. \begin{array}{l} \text{ըլ մըգտարլարը տա ծ մ ի տր.ք 18 չըդարը վէ} \\ \text{պունը 90ա թադաբիմ իտիւպ 5 զրշ պուրարը քի է-} \\ 10 \times 7 = 70 & \left. \begin{array}{l} \text{կու 5 զրուշա սաթլըլըստ նէ դալանը նէ է կայպ} \\ \text{իսկը} \\ 18 & 90 : 18 = 5 \text{ դր.} \end{array} \right. \end{array} \right. \end{array}$$

ճէվապ . 5 դր .

ԹէրքիՊԸ ԿԱՅՐԸ ՊԱՍԻԹ

Պիրպիրինէ գաթըլաճագ մուխթէիփ գիյաթի հայիղ օլան մատտէնին ֆիյաթլարընը վէ թէրքիպին օրթա ֆիյաթընը պիլէրէկ անէրին մըգտարընը պուլմագ գայտէպինէ քերիպի կայրը պասիր) տէրլէր :

Պունուն գայտէսի :

1.— Պիրպիրինէ գաթըլաճագ մատտէէրին ֆիյաթլարընը սըրա իլէ ալթա եալուալ սոլ ճինէթինէ պիրըլիկ չէրիւագ անըն օրթարինա (օրթա ֆիյաթը)ը գոյմալը :

2.— (Օրթա ֆիյաթը) տան աղ ֆիյաթը հայիղ օլան նիւ-

մէրօլարը օնտան չօք ֆիյաթը հայիղ օլան նիւմէրօլարլա չիֆթ չիֆթ պաղլամալը :

3.— Խմախ (օրթա ֆիյաթը)տան տահա աղ ֆիյաթը հայիղ օլան նիւմէրօնըն (օրթա ֆիար)տան գարզընը պուլուպ (օրթա ֆիար)տան չօք ֆիյաթը հայիղ պիննմագլա պէրապէր անըն չիպկիսինէ պիրէմիշ օլուպ պէօյիւք ֆիյաթը հայիղ օլան նիւմէրօյը գոյմալը :

4.— Սօնրա (օրթա ֆիար)տան չօք ֆիյաթը հայիղ օլանըն նիւմէրօունը (օրթա ֆիար)տան աղ ֆիաթը հայիղ օլուպ, անըն չիպկիսինէ պիրէմիշ օլուպ աղ ֆիյաթը հայիղ օլան նիւմէրօնըն էօնինէ գոյմալը վէ պէօլէճէ տիկէրէրի տէ սըրալ ամալը :

Մէս. Շարապճնըն պիրի օքքան 1 զրուշը 1 պու- չըքըլը 2լիք Յլիք Վէնլիք շարապլարընտան պիրպիրինէ քաչար օքքա գաթմալը քի թէրքիպին օգգասը 2 պուշուղա կէլսին :

Պունըն սուրէթը իցմալի :

40	100	օքքա	պունտա	զր.
60	20	"	բուշլարը բարա	
100	100	"	իթմիշիմ տիր:	
80		"	Մէս. 1 զր. 40րը.	
120	40	"		
200	60 + 20	" 1 պչգ. "	60 "	

վէ սաիրէ

5.— Էկէր թէրքիպին մըգտարը մալիւմ իսէ վէ, գաթըլա- ճագ մատտէրին հէր պիրինտէն նէ գատար ալընաճաղը պու- լմագ արդու իտիրիլսէ :


Եվլէլա և կամը վէճէ հէր պիրինտէն ալընաճագ օլանը պուլմալը, մէճմունի տէ սէլասէի միւֆրէտէ գայտէսի իլէ հալ իթմէլի . Մէս. Պիր քիմէնին 3 նէվ ունը վար ալր, Յլիք 5 լիք 8լիք, պունլարտան (օրթա ֆիյաթը)ը 6 զրշ . օլմագ իւզէ-

գլէ) 20 օքքալը պիր թէրքիալ իթմէկ խթէր, հէր պիրինոտէն
նէ՞ գատար գալթմալը:

$$\left| \begin{array}{r} 2 & \text{օքքա} \\ 2 & " \\ 3+1 & " \\ \hline 8 & \end{array} \right| \left. \begin{array}{r} 2 \\ 8:20::2 \\ 4 \end{array} \right\} \begin{array}{l} = 5 \\ : \rho = 5 \\ = 10 \end{array}$$

Ճէվառ 3լիք 5լիքտէն պէշէր օքքա 8լիքտէն աէ 10 օքքա:

Խ Ի Թ Ա Մ



ԹԱՍՀԻՀ

16լինը սահիթենին 3ինի սրբարեսա 0,08 եկրինէ
0,008 օլանագ սր ժեզա, այնը սահիթենին իիինի սրբարե-
սա 14—4. 21ինի որբասա 0,08—0,008 վէ 22ինի սրբասա
սախի 100—1000 օլանագ սր:

Ֆիլաք 100 բարա

ՀՀ Ազգային գրադարան



NL0542177

